

(887—715) անլի հին է քան մեզ ծանօթ ամենահին ձեռագիրն, որ է Մոսկուայի Լազարեան ճեմարանի մազադաթեայ Աւետարանն :

Սկսնակ Բանասեր

Կ. Պ-է., 12/24 Բ-... 97 :



ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

ՄԱՍԻՍԻ ՄԻ ՅՕԳՈՒԱԾԵՒ ՄԱՍԻՆ



**Մ**ԱՍԻՍԻ օգոստ. 8 թուոյն մէջ յարձակողական ըննադատութիւն մը կարգացինք մեր հրատարակած «Նուէր Մանկանց» առնուն ճերմուածոց նկատմամբ: Քննադատն անյայտ, — լաւ բրեր է զլանալ իւր ստորագրութիւնն այդպիսի յօդուածի մը, — կամ անձնական հաշիւ ունի մեր հետ, և կամ լաւ ծանօթ չէ իւր ընտան նիւթին: Առաջինը չենք կարծեր, որովհետեւ մենք զինքը չենք ձանչեր երբէք. ապա ուրեմն երկրորդն է: Կարգանք այսպիսի զրչէ մը յառաջ եկած տողերը. «Նուէր մանկանցը կրնայ բուռիչ աշխարհաբար ոտանաւորներ մինակ վննետիկցիներու համար... գրուած վննետիկցի վարդապետի ճաշկոյժ, միաբանի մը ու մանուանոց ասանձնակեաց կրօնաւորի մը սեփական բնապանցութեանը վրայ հիմնուած, որ ճիշդի կ'ընէ իւր մանկական ընտանեկան կեանքէն պատկերներ դծելու», և այլ կարգ մը զիտողութիւնք, «բնազանցական» զիտողութիւնք... ապրի, լաւ գտեր է այդ բառը: Երբեմն կը կարեկցի մեր վրայ, մերթ կը ճգնի համոզել թէ մեզ համար «ալ անցած է ժամանակը» այդպիսի հրատարակութեանց. և անկեղծութեան համար բռնք՝ թէ կը զօլէ եւ զմեզ «լուրջ ուսումնասիրութեանց» մէջ, որուն համար շնորհակալ ենք:

Իւր պարտաւը զխաւորապէս մեր այս եր-

կու թերութեանց վրայ կը դառնայ, օգանդաղ ոճ մը՝ որ հակառակ է մանկական եռանդուն բնաւորութեան», և «կրօնքի (մանկանց համար) ծանրակշիռ և կեանքն ու աշխոյժը մեղցնող, բացէ ի բաց անօգուտ է շատ անգամ ֆաստիկար բարոյականն՝ որ կը տիրէ ծայրէ ի ծայր»:

Որ և է գործ մը դատելէ առաջ պէտք է կարգալ իւր յառաջաբանը՝ եթէ ունի. մեր Նուէրը կարգացողը անշուշտ տեսնա անոր Ազգին այտ տողերը. «Փունջս քաղուած է բոտ մեծի մասին երրօպական համբաւաւոր Հեղինակաց գործերէ»: Յետ այս ազգարարութեան՝ ոչ մի կերպով չենք կարող աբարացնել մեր ըննադատին անգիտութիւնը զանոնք մեր գործը կարծելու: Այսու չենք ուզեր նեաել զանոնք մեզմէ՝ իբրև արտանաւորք իրենց ընդունած պարտաւանոց. այլ այդու մանուանոց կ'ուզենք ցուցնել թէ անկատար ըննադատութիւնը կ'նշպէս կը ձկտի երբեմն՝ համբաւաւոր Հեղինակաց զէմ ես զինելու: Այդ հանգամանքը, կ'ուզենք այս անգամ անլի եւ պարզել:

Մեր ոտանաւորները հանած ենք Louis Ratisbonneի՝ La comédie enfantine առնուն նշանաւոր գործոյն Soixante-quatorzième éditionէն, որ է Ouvrage couronné par l'Académie Française, և զարձեալ, Ouvrage honoré de Souscriptions du Ministère de l'Instruction publique, և կը կրէ իւր ճակտին վրայ հետեւեալը. « La muse de Louis Ratisbonne a tracé avec une plume qui semble arrachée à l'aile d'un ange, le chaste et naïf répertoire de la Comédie Infantine, que les mères lisent par dessus l'épaule des enfants et que les pères emportent dans leur chambre, charmés par les délicatesses d'un art qui se cache ».

THÉOPHILE GAUTIER

Rapport au Ministère de l'Instruction publique, sur les progrès de la poésie. (1868)

Եւ յիբաւի հասարակաց զմայլման պատ-

նաուա է՝ որ այդ գիրքը եօրանատուն և չորս անգամ ապագրուած է :

Ահա այսպիսի հեղինակի մը բերթուածոց մէջ է, որ Մասիս յօդուածագիրը կը գտնէ վերոյիշեալ երկու թերուածիւնները : Գա մին կը թուի էլ. Պոլսոյ այն գրօղիներուն, որոնք կը կարծեն՝ թէ իրենցմէ գուրս ուրիշ աշխարհ և գրականութիւն չի կայ, յիշենք միշտ՝ պրական, գիտական և դաստիարակական ճիւղերէն շատերուն մէջ » : Ուստի և եռանդուն զաղդիացիները մը և եռանդուն զաղդիացիներէ ընդունուած, պսակուած, մեծարուած ու դրուատուած գործը, ոճը պահպանող կը գտնէ և հակառակ մանկական բընաստութեան : Այսպիսի դատաստանի մը արձեղը՝ ինքնին յայտնի է, աւելորդ է մեզ խօսիլ : Եւ բնուպատոյ այդու կ'իմացնէ մեզ, թէ « Վենետիկցի վարդապետի նաշակը », որ ընտրեր է յիշեալ բերթուածները, նոյն իսկ իւր ակնարկած նիւթերուն մէջ դեռ որչափ բարձր է քան զիսին : Եւ արդարև ինչպէս կարելի է գատել սխորժակը և համազունները մարդու մը՝ որ « առանձնակեաց կրօնաւորի մը սեփական բնագանցութիւնը » կը կարծէ այն բերթուածները, զորս հայր մը՝ նոյն ինքն Լուի Ռադիկպոն ընտանեկան գէպքերէ օգուտ քաղելով, յօրինած է իւր սիրասուն գաւակեաց համար, և ապա թախանձանօք այլոց հազիւ հազ հաւանած է ի լոյս ընծայել : Եթէ զիսնար պարսաւազիրը այս բուրբը, դուցէ տարբեր լեզու մը պիտի գործածէր. բայց այն աստի դատելով ինքզինքը այն գրօղիտաց շարքին մէջ, որոնք գործը հեղինակէն կը չափեն, և ոչ հեղինակը գործէն :

Պալով կրօնականին, յօդուածագիրը մեր փնջին մէջ անոր համար « ծայրէ ի ծայր » միայն զայն է գտեր, զի... միայն երկու ծայրերը կարգացեր է. եթէ մէջն ալ կարդար, պիտի տեսնէր որ մեծ մասը զուտ ընտանեկան է : Եւ թէպէտ ամբողջն ևս կրօնական ըլլար, սակայն և տնայէն կրօնից բարոյականը մանկանց համար վնասակար և մեղքոտ կարծելը պարտաւարին սեփական համազունն է միայն և ոչ այլ ինչ : Մեր փնջին հեղինակը և անոր մէջ սփռուած

բարոյականին ընդունելութիւն ընողն այն ազգն է, որ առաջինն է կրօնից բարոյականի վէմ ընթացքին մէջ. աղտոք կարծեմ հայ խրատուտի մը շնն կարօտիր : Ռադիկպոն առ մարս յառաջաբանին մէջ — զոր կը գնենք ի վերջ յօդուածին — շատ գեղեցիկ կը բացատրէ մանկան էութիւնը, և անոր ապագայ երջանկութեան համար կ'աւրսպրէ « ընու պնոր մէջ բարի հիւթ մը մատաղ հասակէն ». որչափ հեռի է ասկից Մասիս յօդուածագրին համազունը՝ « Վա նալ բարոյականը ֆիզիքական զարգացումէն արտապրել... մինչև որ, անի ֆետակցուածեան նաուա շրջանին մէջ թեակոխէ ». քաջ գրութիւն դաստիարակութեան, որուն վէմ կը զինուին սակայն և այլ երուպացի հմուտ դաստիարակը, որոց շատերէն նմաշներ քաղուելով գրուեցան ու կը դրոխին Ռադմալիպի մէջ : Գնենք հոս մանկավարժութեամբ պարապող նոյն իսկ կայ կ. Պոլսեցի ծանօթ բանասիրի առ մեզ ուղղած առանձնական նամակին մի բանի տողերը, զորս կը գրէ մեզ՝ կարգալով ի Քաղմիւրի մեր « Նուր մանկանց » ռոտանաւորէն զոմանս, դեռ փունջը լոյս շտեսած, որուն խօսքերուն անկեղծութեան վրայ շենք տարակուսիր, չունենալով իւր հետ յառաջոց ու է յարաբերութիւն մը. « . . . Անունց ընթերցումը շատ համայական թունցաւ ինչ, որ հետամուտ և փափաքոյ եմ մեր զարօցական մատենագրութիւնը ճոխացած տեսնելու՝ մատաղ մտքերու յարմար նիւթերով, որոնք լեզուի պարզութեան ու միօրինակութեան կողմանէ ալ զերծ ըլլան ցարդ մեղադրուած թերութիւններէ : « Նուր Մանկանց » խորագրով Ձեր հրատարակած օտանատուները արգէս մեծ յառաջագիտութիւն մ'են այլ շաչոյն մէջ » . . . և այլն :

Մանկական միտքը կը նմանի սպիտակ թղթի մը, որուն վրայ ինչ որ գծես՝ կը տարաւորուի անշնչելի. մանկութեան յիշատակներն աւելի հաստատուն կը մնան հոն՝ ինչպէս ամէն մարդ անձին փորձովը գիտէ քան հասուն հասակին : Եւ երբ կը զլանաս անոր կրօնական բարոյականը մինչև « հասուն շրջանը », երբ պիտի գրաշմուս զայն հոն :

երբ բոլորովին լցուի՝ արտաբերն աշխարհով  
 և յօժարութեամբք: Այդ նր աշխարհի դաս,  
 տիրակալութեան օրինաց համաձայն է: « Զէ՛,  
 հիմա ալ անցած է այն ժամանակը՝ » երբ  
 այդ համոզման հետևողը կը կարծէին՝ թէ  
 տեղեակ են դաստիարակութեան, և կարող  
 դաստիարակելու Ռադիզզանի և ուրիշ նման  
 դաստիարակաց ուղղութիւնը:

Այս մի բանի տողերը պարտք համարե-  
 ցանք գրել՝ ոչ ի ջատագովութիւն մեր ԱՆուր  
 Մանկանց յին՝ որ արդէն մերը չէ, և որուն

պարզ թարգմանիչն ենք, և որուն կարօտ  
 ալ չէ, այլ կերպով մը ծանօթացնելու հա-  
 մար անոնց անմահ Հեղինակին յարգն ու  
 համբաւը՝ Մասիսի մէջ մեր դէմ՝ դրուած  
 հատուածը կարգացողներուն:

Ահաւասիկ կը դնենք հոս նոյն անմահ-  
 անուն Հեղինակին նոյն գրքէն վերը յե-  
 շուած թերթուածը՝ ուր կը նկարագրէ ըզ-  
 մանուկ, ճաշակ մը տալու համար փափա-  
 քողաց Ռադիզզանի հանձնարոյն և մեր թարգ-  
 մանութեան:

## Մ Ա Ն Ո Ւ Կ

### Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն Ա Ռ Մ Ա Յ Ի Ե Բ

Մ Ա Ր Յ Ը չէ՛, ո՛չ, մանուկն է արարչութեան թաղաւոր,  
 որ կը ժրպտի առիւծին մէջ ճանկերուն ահաւոր,  
 եւ դազանն այն յաղթուած դընէ վայն իւր մարկան ծոց-  
 Մընչէ՛, ձայնին քաղցրութիւն զերազանցէ զՂոմբոս:  
 Կ'իջնէ իբրև Հերակլէս սրբօրոցէն յաղթական,  
 Մարդը տեղի տայ կընով, կինը տեղի տայ մանկան:

Անմեղ, քաղի չի դիտեր, ըզմեղ առ ինք կը ձըգէ,  
 կը կապեն զինք որ չիխայ, նա մեղ շըղթայ կը դարբնէ,  
 Թաթիկներով իւր երկու՝ պընզէ վըզին մեր անուր,  
 Աշխարհ սմէն հնազանդի, ոճրադործներն իսկ անուր,  
 Ո՛վ որ կըռուիլ հետն ուզէ, ի՛նչ ահաւոր ուր զէնքեր,  
 Տըռայական կայծակներ, արտասուսխառըն ճիւղը:  
 Այտպէս սմէն բան հըլու է նորածին արքային,  
 որ աշխարհի օրէնքներ կու տայ խորքէն սրբօրին:

Ո՛վ մայրեր, ձեր զըրկաց մէջ փըթթին ծաղկին սիրաբոյր  
 Դեռափըթթիթ նոր մայրեր և շուշաններ ձիւնաթոյր,  
 Մաղկունք սիրոյ, լուսաչուի մանկունք, վարսեւք սոկիթիթ,  
 Զորք կ'որրենք և ծընկաց վըրայ կու տանք սոսոստել:  
 Զըւարթ իբրև առաւօտ՝ անմեղութեան նըմանի,  
 Հանց վարդագեղ իբրև յոյս և որ ինչ նոր կը սիլսի,  
 Մանուկն արև է պայծառ որ կը ժըպտի ի մէջ տան,  
 Գարունն է նա Աստուծոյ վերջին աւուրց մէջ աշնան,  
 Մառք անտերև անպըտակ, երբ կը մեռնի մանկութիւն,  
 Երբոր ըզմեղ լըքանէ բերած գանձուցն հետ դարուն,  
 Մեր ճերմըկցած բազկաց վըրայ՝ որ օդոյ մէջ կը զողան  
 Բուսուս կոկոն մը՝ ժըպտի որպէս զի մէջ խիտա ձըմրան: